միջամտութիւնքն ապարդիւն եղան: — Դէլիասէ՝ ամենայս սկզբնները Պետերբուրգ գնաց՝ ինչպէս կ'ըսուի՝ Ռուսիոյ կառավարութեան քով՝ Դրէյֆուսի դատին ժամանակ պատահիլ հնար եղած տհաճութեանց առջեւն առնելու համար:

Գերմանիա քաղաքական տագնապի մէջ է: Խորհրդարանը՝ պահպանողականաց ձեռք բերած ձայնից մեծ առաւելութեամբ մերժեց Կառավարութեան Ռենոս-Էլբայի ջրանցքին առաջարկը, թէ եւ Գերմանիոյ կայսրն անձամբ միջամտած էր եւ յայտարարած էր Դորտմունդի ջրանցքին բացման առթիւ՝ թէ անհրաժեշտ. հարկ մըն է եւ այս ջրանցքը, եւ կերպով մը կարծես յանձնարարել ուզած է զայն Խորհրդարանի: Կայսրն այս մերժումն իբր անձնական վշտացուցում առած է, եւ զայրացած շատ. խօսք կայ թէ կայսրն՝ Բրուսիոյ պահպանողականաց եւ Թագին միջեւ ցայսօր գտնուած պատմական աղերսը վերաքննել տալ ուզէ: Առաջարկին մերժումն առթած է պատգամաւորաց երկրագործութեան կողմնակցութիւնը, վասն զի եթէ այս առաջարկն ընդունուէր՝ արուեստք շափազանց ծաղկելով երկրագործութեան պարապող այլ եւս դժուարաւ պիտի գտնուէր: Այս դրութեան մէջ կամ՝ կառավարութիւնը պիտի հրաժարի՝ կամ՝ Խորհրդարանը պիտի լուծուի. աւելի վերջնոյս վրայ կը խօսուի. թէ եւ Նախարարաց ոմանց հրաժարականն ալ ակնարժեշտ կը նկատուի:

Դանիմարկիա գործաւորաց մեծ շարժում մը կը տիրէ իբր 3—4 շաբթէ ի վեր. ահագին բազմութեամբ գործադուլ ըրած են, եւ դեռ կ'ընեն ալ:

Պորտուգալ յանցաւոր եւ եպերելի եսասէր քաղաքականութեամբ ծածկել ջանաց ժանտախտի գոյութիւնն, մինչեւ որ ի վերջոյ յայտնուեցաւ հագիւ երկու ամսէ ետքը, եւրոպական պետութեանց արդար կշտամբանաց արժանանալով: Օպորդոյ եւ Լիսաբոն՝ այսօր դեռ ժանտախտի դէպքեր կը պատահին: Կ'ըսուի սակայն թէ ժանտախտը վտանգաւոր սաստկութեամբ չի ներկայանար. այսու հանդերձ բնուողներուն գրեթէ կէսն ինկած է: Աստուծոյ այս ահարկու խարազանն ալ Եւրոպայի մէջ ուրբ հաստատած է. անմիջական վտանգի մէջ կը գտնուի խեղճ Սպանիան, որ ամենախիստ միջոցներ կը գործածէ առջեւն առնելու համար:

Ռումանիա ալ իւր սահմանները փակած է Ռուսաստանի դէմ մի եւ նոյն պատճառաւ, վասն զի ստուգուած է թէ Աստրախանի մէջ ժանտախտ կայ: Ռուսաստանէն վաճառք կրնայ մտնել միայն երեք քաղաքաց մէջէն եւ այն ալ սաստիկ եւ երկար քառասնեակ մը (quarantaine) կատարելէն վերջը: Գալացի դրացի Ռէնիի մէջ՝ ժանտախտի դէպք պատահած ըլլալը չէ ստուգուած: Ժանտախտն Եւրոպայի արդէն երեք դռնէ կը սպառնայ. եւ թէ եւ կրցաւ Եւրոպա պատերազմի խարազանէն քառասուն երկար ատեն ազատ մնալ՝ այլ թէ արդեւք այս վերջին եւ ուսելի ահարկու թշնամիէն պիտի կարենա՞յ պրծիլ՝ այն չենք գիտեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ — Ժողովածոյ առակաց Վարդանայ, նիւթեր պատմութեան Հայոց միջին դարերուն մատենագրութեան՝ ըստ հայագէտն. Մառի. 257:

ՊԱՏՄԱԿԱՆ — Ծրիսաքեթուպոլսոյ հասարակութեան այն արտօնութիւնն թէ օտարը չկարենան իւր մէջը բնակիլ, կը կորնչցընէ իւր ոյժը. 263: — Պարսկաստանի Հայերը, նրանց անցեալը, ներկան եւ ապագան. 268:

ԳՐԱԿԱՆ — Խրկար եւ իւր իմաստութիւնն. 273:

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ — Տեղեկագիր Յովսէփ-Իզմիրեանց Գրական Ցանցնաժողովոյ. 277:

ՀՆԱԽՕՍԱԿԱՆ — Տեղեկագիր ցնծական ուղեւորութեան մ'ի Հայս Վ. Բելլի եւ Կ. Փ. Լեմանի. 281:

ԱՅԼԵՒԱՅԼ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ. 284:

ԱԶԳԱՅԻՆ ԹԵՐԹԵՐՈՒ ԹԱՂԿԷՓՈՒՆՔ — 1. Կտակներ եւ բարերարութիւն: — 2. Սոսդ Կաթուղիկոսին ընտրութիւնը: — 3. Ամենաերդամի հայ գաղթականութենէն ուրիշ յիշատակներ: -- 4. Ասորական փոխառեալ բառ մը հայերէնին մէջ: — 6. "Սարկաւագ„ բառին ստուգաբանութիւնը: -- 6. «Հանրագիտակի„ զարգացումն եւ "Ծաղիկ»-ի նոր շրջանը. 285:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԵՍՈՒԹԻՒՆ 287:

ՀՐԱՏԱՐԱԿՈՂ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ

Հ. ՌԱՓԱՅԷԼ Վ. ՊԱՐՈՆՅ

ՎԻԵՆՆԱ. ՄԽԻԹԱՐԵԱՆ ՑՊԱՐԱՆ

digitised by A.R.A.R.@